

Հրէաստանի բարեբեր կողմերէն մէկուն
մէջ շինուած է գերազուակ Նազարէր քալա-
քը, որ այժմ Նաւա ալ կըսուի: Այս քալա-
քին ամենամեծ փառքն ու պարծանքը այն
է որ Փրկիչն աշխարհի մինչեւ իւր 50 տա-
րեկան հասակը անոր մէջ բնակեցաւ՝ իւր
մօրը՝ ամենասուրբ Կուսին, եւ հայրագրին՝
որբոյն Յովսեփայ Աստուածահօր Հետ:

Նազարէթը այժմ խեղճ գիւղաքաղաք մի
է . թէպէտ եւ բնակիչներուն խօսքին նայե-
լով , եւ երկրին ուրիշ քաղաքներուն հետ
համեմատելով՝ բաւական գեղեցիկ կերեւի .
վասն զի լերան մը ստորոտը եւ կազմին վրայ
կէս կլոր ձեւով շինուած է , եւ տները մանր
մանր իրարու քով բարձրացած : Մէջի գըլ-
խաւոր շէնքերը ասոնք են . ընդարձակ գե-
ղեցիկ ու ամրաշէն վանք մը՝ լատին կրօնա-
ւորաց ձեռքը . հին եկեղեցի մը՝ զոր Մահ-
մէտականք մղկիթ դարձուցեր են , եւ մէծ
ու ընդարձակ իջեւան (խան) մը որ եափայի
ձանապարհին վրայ շինուած է . քաղաքին
դրանը մօտ : Քանի մը աներ ալ կան որ բաւա-
կան հարուստ մարդկանց բնականներ կե-
րեւին : Բնակիչները երեք հազարի չափ կան ,
շատը Մարտնի , մնացեալը Յոյն եւ Տաճիկ :

Նազարէթի վահքին մէջն է մեծ ուխտա-
տեղի գարձած եկեղեցին . որ թէպէտ շատ
գեղեցիկ է , եւ ներսը զարմանալի մաքրու-
թիւն մը կփայլի , բայց Տաճկաց նախանձէն
կամ բռնութենէն՝ գրսի շէնքը անկատար
մնացած է : Այն եկեղեցւոյն տեղն է եղեր
Սուրբ Աստուածածնայ տունը , յորում կտ-
տարուեցաւ անձառելի խորհուրդ մարդե-
ղութեան Բանին՝ երբոր Գարբիէլ հրէշտակը
աւետիս տուաւ Սրբոյ Կուսին Մարիամու ,
եւ Տիրամայրն վերջապէս պատասխաննեց .

«Աշաւասիկ կամ աղախին Տեառն. Եղիցի
ինձ ըստ բանի քում»:

կայն ու հոյակապ ճերմակ մարմարիսնէ
շինուած սանդուխէ մը կիջնան ուխտաւորք
այն տեղը՝ ուր որ սուրբ Կոյսն աւետման
ժամանակը կեցած էր կըսեն։ Պաղեստինու
ուրիշ ուխտաեղիներուն պէս՝ այն տեղւոյն
վերայ եւս սեղան մը կանգնած է, եւ վրան
գիշեր ցորեկ կանթեղներ կլառին։ Քովը
ուրիշ մարմարիսնէ սեղանի մը վրայ մեծ
մեծ տառերով այս հրաշափառ խօսքը գը-
րուած է լատիներէն.

VERBUM CARO HIC FACTUM EST.


ԲԱՆ ՄԱՐՄԻՆ ԱԱՏ ԵՂԵՒ :

Սեղանին ետեւը երկու սենեակ կայ՝ ապառաժին մէջ փորուած, որ Յովսեփիայ Աստուածահօր տանը ետեւի կտորն է եղեր. Երկուքին մէկէն երկայնութիւնը 20 ոտնաչափ է, լայնութիւնը 10: Երկրորդ սենեկէն առաջինը կանցնուի փոքրիկ սանդուխէ մը՝ որոյ լայնքը անհաւասար է. այն սենեակը սեղան մը կայ, եւ վրան պատկեր մը Տիրամօր կուսին՝ Յիսուսի մանկան եւ սրբոյն Յովսեփիայ, վրան այսպէս գրուած.

HIC ERAT SUBDITUS ILLIS.

ԱՍՏ ԵՐ ՆՈՑԱ ՀՆԱԶԱՆԴ :

Ստենով ասոր առջեւն ալ ուրիշ սենեակ
մը կայ եղեր՝ 17 կամ 18 ստնաչափ երկայ-
նութեամբ, եւ լայնքը 8 կամ 9 ստնաչափ:
Նազարէթի մէջ ուրիշ քանի մը տներ կան
մինչեւ ցայժմ սրբոյն Յովսեփայ տանը նման.
այսինքն փոքրիկ ցած տուն մը առջեւը, եւ
ետեւը այր (մաղարա) մը՝ լերան մէջ փո-
րուած:



ԹԵՂԱՄԱՐԻ.

Ասկից հազար հինգ հարիւր տարի առաջ սուրբ Հեղինէ թագուհին շինել տուած էր նազարէթի մէջ շատ գեղեցիկ ու փառաւոր եկեղեցի մը, որ բոլոր այս այժմու տնակն ու եկեղեցին մէջը կառնէ եղեր: Սիւն մը կար մէջը, կըսեն, որ կցուցընէ եղեր այն տեղը՝ ուր որ Գաբրիէլ հրեշտակը կեցած՝ ողջոյն տուաւ Մարիամու. անկից երկու սանաչափ հեռու մէկ ուրիշ սիւն մը կայ եղեր՝ անարատ Կուսին կեցած տեղը կանգնուած: Այն հին եկեղեցւոյն քանի մը մնացորդները միայն կերեւին այժմ. բայց առաջին սիւնը մնացած է, իսկ երկրորդը կոտրտեր են քանի մը ողորմելիք՝ կարծելով թէ անոր տակը գանձ կայ թաղուած:

Եկեղեցիէն 140 քայլի չափ հեռու կցուցընեն այն տունը՝ ուր որ Սուրբն Յովսէփի հիւսնութիւն կընէր: Ատենով այն տունը կամ խանութը բաւական մեծ եկեղեցի ձեւացած է եղեր. բայց Տաճկըները անոր մէկ մասը փլուցեր են, եւ այժմ միայն մատուռ մը կայ՝ ուր ամէն օր սուրբ պատարագ կմատուցանեն. սեղանին վրայ պատկեր մը կայ, յօրում նկարուած է սրբոյն Յովսէփայ հիւսնութիւն ընելը եւ մանկան Յիսուսի անոր օդնելը:

Անկից շատ հեռու չէ այն Հրէից ժողովարանը՝ ուսկից Հրեայք հանեցին զ՞րիստոս, եւ տարին լերան մը վրայ հանեցին որ վար ձգեն (Ղուկ. Դ, 46—50): Այս ժողովարանը քարաշէն կամարապատ շէնք մի է՝ գրեթէ 50 սանաչափ երկայնութեամբ եւ 13 սանաչափ լայնութեամբ: Այժմ Յունաց եկեղեցի է, բայց լատին կրօնաւորներն եւս իրաւոնք ունին այն տեղ պատարագ մատուցանելու: Ժողովարանէն 500 քայլ հեռու մատուռ մը կայ, եւ անոր մէջ անկանոն ձեւով ժայռի կտոր մը կցուցընեն՝ 12 սանաչափ երկայնութեամբ եւ 9 սանաչափ լայնութեամբ, եւ կըսեն թէ Փրկիչն մեր այն

քարին վրայ կճաշէ եղեր իւր աշակերտացը հետ:

Նազարէթին մօտ ջրհոր մը կայ որ Զրինր Մարիամու կըսուի, եւ այժմ Յոյնք անոր վրայ եկեղեցի ունին շինուած: Աւանդութիւն է թէ Տիրամայրը այն ջրհորէն ջուր կքաշէ եղեր: Բնդհանրապէս թէ Նազարէթ եւ թէ քովերը ջուր խիստ քիչ է. բայց այն ջրհորին ջուրը առաջ է, եւ կվաղէ կերթայ մէկ ուրիշ աղբիւր մը, որ կըսուի Աղբիւր Մարիամու. այն ջուրն է քաղաքացւոց մեծ մասին խմածը:

Նազարէթէն շատ հեռու չէ Թարոր լեռը, ուր պայծառակերպեցաւ Յիսուս իւր երեք աշակերտաց առջեւը: Լերան վրայ այր մը կայ, եւ անոր մէջ երեք սեղան շինուած է՝ կյիշատակ երից տաղաւարաց, զոր Պետրոս առաքեալլը կուզէր կանգնել լերան վրայ:

Նազարէթին մօտ է Կանա գեղը, ուր Քրիստոս Տէրն մեր ջուրը գինի փոխարկեց, եւ քովերը կցուցընեն նաեւ ուրիշ շատ տեղեր՝ յորս Տէրն մեր զանազան հրաշքներ գործեց. զոր օրինակ այն ցորենի արտը՝ ուսկից առաքեալները հասկ կքաղէին եւ կուտէին. Հինգ հացը եւ եօթը ձուկը բաղմացուցած տեղը, եւ ինն երանութեանց լեռը: Տեղւոյն լատին կրօնաւորները ամէն տարի թափօրով կերթան այն տեղերը, եւ աւուր յիշատակին յարմար աւետարանը կկարգան:

Շատերուն յայտնի է որ Լատինացիք աւանդութիւն մը ունին թէ Սուրբ Սատուածածնայ տունը հրաշքով փոխագրուած է ժդղարուն մէջ Նազարէթէն Դաղմատիա, եւ անկից իտալիոյ Լաւրետոն կամ Լորէթոյ ըստուած փոքրիկ քաղաքը, եւ այժմ այն տանը վրայ մեծ եւ հոյակապ եկեղեցի շինուած է եւ օւխտատեղի է: Այս Սատուածածնայ տան փոխագրութեան աւանդութիւնը հաստատելու համար՝ կըսեն ոմանք թէ Նազարէթին մէջ տեսնուած այն երկու այրերը կամ սե-

նեակները Աստուածածնայ տանը ետեւի կը-
տորն էին. իսկ առջեւի կտորը փոխադրուած
է: Լատինացիք երկայն պատմութիւններ ալ
կպատմեն այս տանը փոխագրութեանը եւ
անոր հեաեւանացը վրայ: Եւ թէպէտ ըսող-
ներ շատ կան թէ հաւանական է որ Խաչա-
կրաց ժամանակը ջերմեւանդ ուխտաւոլնե-
րէն ոմանք նազարէթի Աստուածածնայ տու-
նը վլուցեր են ու քարերը բերեր են Խա-
լիս, անսնցմով այժմու տունը կանգներ են,
բայց որովհետեւ այսպիսի պատմութիւն մը
իրենց գրացը մէջ չյիշատակուիր, եւ Լա-
տինք քանի հարիւր տարիէ ի վեր իրենց
աւանդութիւնը պահեր են ու կհաստատեն,
մեք հարկ չեմք համարիր այժմու Լաւրե-
տոնի ուխտատեղոյն վաւերականութեանը
վրայ խնդիր կամ վէճ յարուցանել այս տե-
ղոս: Միայն թէ Յունաց եւ Լատինացոց
մէջ այս վէճը միշտ կայ, որ Յոյնք կըսեն
թէ Սուրբ Աստուածածնայ տանը մէկ մասը
եթէ փոխագրուած եւս համարուի յիատ-
լիս, բայց Աստուածածնայ հրեշտակէն ա-
ւետիս աւած ատենին կեցած տեղը գար-
ձեալ մնացած է ի նազարէթ. իսկ Լատինա-
ցիք կպնդեն թէ Աստուածածնայ աւետման
բուն տունն է իրենց երկիրը փոխագրուա-
ծը: Լատինք իրենց աւանդութեանը մէկ ա-
պացոյց ալ այս կբերեն որ Լաւրետոնի Աս-
տուածածնայ տունին պատերը, որ միայն
14 թաշալի հաստութիւն ունին, առանց
հիման կեցած են պարզ հողին երեսը. թէ-
պէտ այս եւս զօրաւոր ապացոյց մը չէ:

Բայց մեք այդ խնդիրներուն լուծումը
թողումք անկողմնասէր հնախուզից, եւ առ
այժմ այս միայն ըսեմք (որ գուցէ աւելի ալ
խրատական եւ ոգեշահ է) թէ այս տեղ գը-
րուած պատկերին վրայ նայելով կրնամք մըտ-
քերնիս բերել նախանայէլին զարմանալով
ու ժպտելով մը ըրած հարցմունքը թէ «Իսկ
ի նազարէթէ մարթ ինչ իցէ բարույ իմիք
լինել. — նազարէթն ալ քաղաք է որ մէջէն

աղէկ բան մը ելնէ»: Եւ սակայն երբ գիտեմք
ու կշաւատամք թէ այդ փոքրիկ ու անշան
երեւցած քաղաքը հայրենիք էր Տիրամօր
Կուսին, եւ ասպարէղ երկրաւոր երեսնամեայ
կենաց Թագաւորին թագաւորաց Քրիստոսի,
ոչ ապաքէն աւելի մեծ պիտի լինի մեր աչ-
քին առջեւ ասոր յարգը՝ քան թէ աշխար-
հիս ամենամեծ մայրաքաղաքներունը, որ-
պիսի են Լոնտոն եւ Փարիզ, Պելին եւ Փե-
թըրպուրի, Վենեսա եւ Կոստանդնուպոլիս,
Թէհրան եւ Փէքին, Եգիպտոս եւ Մատրիտ եւ
այն եւ այն: Եւ նազարէթացիք՝ թէ հինե-
րը եւ թէ հիմակուանները՝ որքան երջանիկ
ու երանելի պէտք է համարին իրենք զի-
րենք որ հայրենակիցք են որբոյ Աստուա-
ծածնին եւ քաղաքակիցք Քրիստոսի: Եւ սա-
կայն տես դու աշխարհիս բանը. Հրէաստա-
նի այնքան քաղաքներուն մէջ քարոզութիւն
որ ըրաւ Տէրն մեր, եւ հրաշքներ որ գոր-
ծեց, գուցէ եւ ոչ մէկուն բնակիչները այն-
չափ տնմարդավար ու ապերախտ չեղան ի-
րեն դէմ՝ որչափ նազարէթացիք: Վասն զի
չմոռնալու բան է սուրբ աւետարանին պատ-
մածը. «Մէկ անգամ մը Յիսուս գնաց, կըսէ,
նազարէթ քաղաքը, ուր որ ի մանկութենէ
մեծցած էր, եւ շաբաթ օր մը՝ ինչպէս որ
իւր սովորութիւնն էր՝ մտաւ Ժողովարանը,
այսինքն սինակոկան: Զեռքը տուին եսայի
մարդարէին գիրքը որ կարդայ. Յիսուս ալ
ոտք ելաւ, բացաւ գիրքը ու գտաւ այն տե-
ղը՝ ուր որ այս խօսքերս գրուած էին. «Աս-
տուծոյ Հոգին իմ վրաս է, եւ անով օծեր է
զիս. Նա յուղարկեր է զիս որ աղքատաց ա-
ւետիս տամ, սրտակոտոր յուսահատ մարդ-
կանց միսիթարութիւն քաջալերութիւն
տամ, գերիներուն աղատութիւն քարոզեմ,
կոյրերուն աչքի լոյս բաշխեմ, վիրաւորուած
մարդկանց վէրքերուն կապերը արձերեմ, եւ
Աստուծոյ հաճայ տարեկան տօները հռչա-
կեմ»: Այս խօսքերս կարդալէն ետքը՝ գիր-
քը փակեց, սպասաւորին տուաւ ու ինքը

նստաւ : Երբոր ժողովարանին մէջ եղաներուն ամէնքը աչքերը վրան դարձուցած կնայէին, Յիսուս այս կերպով սկսաւ խօսիլ անոնց հետ . Այս գրքին խօսքերն որ այժմ լսեցիք՝ ահա այսօր սկսան կատարուիլ : Այն խօսքէն ետքը տուած խրատներն որ լսեցին, ժողովուրդներէն շատը կզարմանային ու կըսէին . Ո՞ւր սովորեր է արգեօք դա այդ բաները, եւ այս ինչ իմաստութիւն է որ ասոր տրուած է . այդ ինչ զարմանալի հրաշքներ են որ սորա ձեռքովը կլինին : Միթէ սա Յովսէփի հիւսան (շիւրկերին) որդին չէ . միթէ մեք սորա մօրը անունը չեմք գիտեր որ Մարիամն է, նմանալիս եղբարքը, որ են Յակոբոս եւ Յովսէս, եւ Սիմոն եւ Յուդա . եւ միթէ դորա քոյրերը ամէնքն ալ այս տեղ մեր քաղաքին մէջը չեն . ուրեմն այդ ամենայն կատարելութիւնները ուսկից առեր է դա . « Ուստի է սմա այս ամենայն » : Այսպիսի բաներ ըսելով՝ մէկմէկու միտքը կպղտորէին եւ իրարու հետ կվիճէին : Յիսուս դարձաւ, այս ալ ըսաւ իրենց . Դիտեմ որ դուք ինձի այս առակ դարձած խօսքը պիտի ըսէք . Բժիշկ, ինքինքդ բժըշկ . լոեր եմք որ շատ հրաշքներ գործեր ես Կափառնաումին մէջ . այս քու հայրենիքդ է, այստեղն ալ բան մը ըրէ որ տեսնեմք : Բայց ես ձեզի պատասխան կուտամ թէ որ եւ իցէ մարգարէ իւր քաղաքին՝ իւր ազգատոհմին եւ իւր առանքում մէջ պատիւ չունի . ուստի եթէ ես ալ ձեր առջեւը հրաշքներ չեմ գործեր, յանցանքը ձերն է . որովհետեւ

վրաս հաւատոք չունիք, եւ հետո արհամար հանօք կվարուիք : Բաեմ ձեզի թէ դուք ուժ կնմանիք . մտիկ ըրէք : Եղիա մարգարէին ուրերը, Երբոր Երեք տարի ու կէս Երկինքը վակուածի պէս եղաւ, ամենեւին անձրեւ չեկաւ, ու ամէն տեղ սաստիկ սով ընկաւ, որքան որբեւարիներ կային Խորայէլացւոց մէջ . եւ սակայն Եղիա մարգարէն այն որբեւարիներէն եւ ոչ մէկուն յուղարկուեցաւ, հապա միայն Սիգոն քաղաքին մօտ Սարեփթագեղին մէջ որբեւարի կնիկմարդու մը գնաց որ անոր ապրուստ ճարէ : Դարձեալ, Եղիա մարգարէին օրերը Խորայէլացւոց մէջ շատ բորսաներ կային . եւ սակայն անոնցմէ մէկին ալ չըժշկուեցաւ, այլ միայն Ասորի Նեկմանը : Ուրեմն դուք ալ պէտք չէ զարմանաք՝ Երբոր ես աւելի աղէկութիւն ընեմ օտարներուն քան թէ ձեզի՝ որ ինձի հայրենակից էք : Այս որ լսեցին, ամէնքն ալ սաստիկ բարկութեամբ լցուեցան . մեծ աղաղակով ոտք ելան, բռնեցին զՅիսուս, քաղաքէն դուրս հանեցին, ու տարին մինչեւ այն լեռան բարձր տեղը՝ որոյ վրայ իրենց քաղաքը շինուած էր, որպէս զի վերէն վար ձգեն զինքն ու մեռցընեն : Բայց նա աստուածային զօրութեամբը անցաւ մէջերնէն անվնաս ու գնաց, այնպէս որ ապշած մնացին, եւ չհամարձակեցան նորէն վրան ձեռք վերցընելու :

Իրենց հայրենեաց համար անմիտիթար աշխատութեամբ տանջուղներուն որքան մեծ խրատ, եւ ինչ հրաշալի օրինակ :

